

ՃԱՆԱԳԱՐՀՈՐԻ ԱՂԱՆԻՆԵՐԻ. — 1870ի պատերազմի ատենէն կը սկսին Պրանսացիք բանակի մէջ ճանապարհորդ աղաւնիներ գործածել՝ պաշարուած և հեռաւոր վայրերէն լուր ստանալու համար: Աղաւնին մէջ տարեկանէ աւելի պէտք է ըլլալ իր պաշտօնը լաւ կատարելու համար. իսկ Յէն մինչև 7 տարիք ունեցողը յոյժ գոհացուցիչ կերպով կը ծառայէ: Լիէժի և Անվէրսայի աղանիներու ցեղերը ամենէն աւելի ուշիմներն են և տոկունները. միջին հաշուով վայրկեանի մը մէջ 1000 մեղր տեղ կը թռչին՝ նոյն իսկ թեթև քամիի հակառակ: Մշուշ, ցուրտ, ձիւն և սաստիկ քամին արգելք կ'ըլլան աղանիներուն երազ թռչչելին: Արշալոյսէն սկսեալ մինչև երեկոյ կարող են ճամբորդել. արևմուտքէն առաջ տեղերին հասնելու են՝

քանի որ գիշերը չեն կրնան ճամբորդել. 1000 քիլոմեդր տեղ կրնան թռչիլ: Յամարէ դէպ ի ծովեզերեայ նաւատորմիդներ ևս թղթատարութիւն կարող են ընել:

ՇՈՒՆԵՐՈՒ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ. — Պատերազմի ատեն վաղ ժամանակէ ի վեր շուները զորարանակներու կը հետևէին: Հին յոյն պատմիչներու ու ժիւ և ժ.Չ զարերու յիշատակարաններու մէջ՝ ռազմական շուներու դէպքեր կը պատմուին: Այժմեան պատերազմներու ատեն զօրարանակներու ընկերացող շուները, պահանորդի, թղթատարի, վիրաւորալինք խուզարկելու, սննդեղէն, ռազմանիւթ և դրամ փոխադրելու կը ծառայեն երազութեամբ և հաւատարմութեամբ:

Հ. ՆԵՐՍԷՍ



### ՔՈՒՆ ԵՒ ԴԱՐՄԱՆ ՔՆԱՏՈՒԹԵԱՆ



ՊԻՏՆԱԿԱՆՆԵՐԷՆ զուցէ ո՛չ ոք կարող ըլլայ, ի՛նչ է քունը՝ հարցման ստոյգ և զոհացուցիչ պատասխան մը տալ: Սակայն կը պատասխանեն հետեւեալ հարցումներուն. ի՛նչ բանի կը ծառայէ քունը. ո՞րքան պէտք է քնանալ ապրելու համար. քնատութեան դէմ պատերազմելու համար ի՛նչ միջոցներու պէտք է դիմել: P. G. Stiles ընախօսը՝ ջլային դրութեան մասին հրատարակութեանը մէջ կ'ըսէ. «Քունի նպատակը յայտնի է, այսինքն քունը վիճակ մ'է խաղաղութեան յորում ապրող էակին տեղական կամ ընդհանուր հիւստածքներու չափազանց կորուստները կը փոխանակուին»: Կ'ըսէ մի և նոյն հեղինակը. «Շատեր կը հաւատան թէ քունի պէտքը՝ սնունդի պէտքէն աւելի անհրաժեշտ է»: և այս ոճմարտութիւն մ'է: Ուրիշ ընախօսի մը հա-

ւատումն ալ սա՛ է. «Քունի քացարձակ զրկումը աւելի շուտով մահատիթ կ'ըլլայ՝ քան սնունդի քացարձակ պակասը»:

Տօքթ. G. W. Crile, յետ շատ մը փորձերու՝ կըցած է հաստատել որ ապրելու բոլոր հանրապայտանները նպատաւոր ըլլալով մահդերձ, կենդանի արարածները 5 կամ առ առաւելն 8 օրէն աւելի չեն կարող ապրիլ՝ առանց քնանալու: Կ'ըսէ նաև թէ. «կենդանւոյ մը գիտակցական վիճակը՝ ուղեղի և լեարդի փնտսով (կամ սպառումով) կը պահպանուի, աշխատանք, յուզումն և զրգոյիչ գոյացութիւններ կենդանւոյ զործարաններու մէջ խանգարում առաջ կը բերեն: Քունը բոլոր սոյն օրինակ փնասները կը զարմանէ, հետևարար քունը հացի և օդի հաւասար օգտակար է»:

ՔՈՒՆԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՆԵ. — ԳՆԱ.

տուժիւնը թէ և կեանքը սպաննող հիւանդութիւն մ'է, բայց սակաւաբուն եղողները պէտք չեն սոսկալ՝ քանի որ անբուժելիութեամբ գրեթէ ո՛չ ոք մեռած է ցարդ: Կեանքի հարկատը քանակութեամբ բունը ապահովցնելու համար՝ մարդու մարմինը արտաքոյ կարգի յարմարողական վիճակ մը ունի և այս պատերազմի ատեն ստուգիւ շատ մը աղիխարջ օրինակներ տեսնուեցան: Սոյն խնդրոյս նկատմամբ օրերով անբուն մնացած բազմաթիւ զօրականներու հարցափորձեր ընկելով, ո՛չ ոք կրցաւ հաւաստել թէ բունի պակասութեան պատճառաւ՝ պատերազմողներու մէջ մահեր պատահած ըլլան: Սակայն ամենն ալ կը յայտնէին որ պատերազմի ատեն քնանալը դժուար չէ, այլ խնդրինք արթուն պահել կարենալը ստոյգ տանջանք մ'է:

Միևնոյն ամերիկացի տղթորը ճազարներու վրայ շահագրգռակն փորձեր ընելէ զատ, Neuilly-sur-Seine գիւտուրական հիւանդանոցին մէջ հաւաքած է դեռ աւելի հետաքրքրական օրինակներ մարդոց նկատմամբ: Ինքը նոր հրատարակած գրքին մէջ կը պատուէ. «Մոսէ դէպի Մոսէ նահանջի ատեն, հարիւր հազարներով ֆրանսացի զօրականներ Գ օր գրեթէ բնաւ ժամանակ չեն ունեցած քնանալու, բայց և այնպէս բռնադատեալ քալուածքով հայրենիքի ամենամեծ ռազմի ատեն անընդհատ պատերազմած են: Ինչպիսի՛ աննախընթաց զարմանալիք մ'էր այս, և ի՛նչպէս այնքան բազմութեան անհատներ ինն օր կրցած են առանց քնանալու անցընել: Անհաւատալի պիտի թուի ընթերցողին՝ երբ ըսենք թէ անոնք ճամբորդելու ատեն կրցան քնանալ:»

Եղած հարցապնդումներով ամէնն ալ կը համաձայնին վկայել՝ թէ ստուգիւ քալելու ատեն կը մրափէին և երբոր բունը այնքան կը ծանրանար որ անհատը զետին իյնալու վտանգին մէջ կ'ըլլար, իսկոյն մերձաւորները կը ցնցէին ընկերը: Անոնք կը քնանային շուրթի մէջ, քարերու վրայ, ճանապարհներու երկայնքը՝ կարծես յակկարծական մահէ բռնուած:

Թշնամիի վարազարար յառաջացող հաւածիչ գիծերը՝ կը պարտաւորէր նահանջող զօրագունողներու անհատներուն՝ վայրկեան մ'իսկ չշղիլի քանակի մարմինէն, վասն զի ո՛վ որ կը հետանար ո՛ր և է պատահառաւ և միանակ կը մնար, ծանր բունէն կը յողմահարուէր, կ'իշխար գետին և արթննալու պահուն՝ ինքզինքը տետոննելու ձեռքը գերի եղած կը զանէր, իսկ թնդանթածիք գիւտողները միևնոյն նահանջի ատեն՝ իրենց քալող ձիերու վրայ հեծեալ վիճակի մէջ կը քնանային, և այս այնքան հիշէր էր՝ որ գրեթէ ամէնն ալ զխանոցնին կրուսած կ'ըլլային՝ երբ դարձան հանգրուանը կը հասնէին:

ՄՈՐՓԷՍԻՍ ԵՐԶՊՈՒՆՅԱՆԿ — Քրէլ էր մէկ պաշտօնակցէն հետեալ զարմանալի իրողութիւնը լսած է. «Կէս գիշերին Տոթթոր կիրոց ուրիշ ամերիկացի շրջուն հիւանդանոցի բժշկներուն հետ Մօ քաղաքը կանչուեանուն՝ մտան հոն խոր մթութեան և մեռելական լուսութեան մէջ: Ո՛չ մի լոյս կը պլպլար պատուհաններէն, ո՛չ մի մարզ էակ կը շրջէր փողոցներու մէջ, միայն բազմաթիւ կատուններ հոս հոն կը տնտնէին իր կենդանի արարածներ: Երկուր բժշկները ձայն կու տան, կ'աղաղակեն, մարդ կը կանչեն, ո՛չ ոք կը պատասխանէ: Դժուարաւ կը յաջողին քաղաքապետը արթնցնել՝ որ իսկոյն իրենց կը յայտնէ թէ քաղաքը բովանդակ վիրաւորներով լեցուն էր • պլպլացող կանթեղի մը լուսով մութ փողոցներէ առաջնորդեց զինքը դէպի ուրախութեամբ շէնք մը՝ որ քաղաքին մեծ դպրոցն էր: Դուռը հրելով ներս մտան, ուր գերեզմանական լուսութիւն կը տրէր, թէ և 500է անլի ամէն տեսակ վիրաւորանքներ պառկած էին. անոնցմէ շատերը հոգեւորներ մէջ, այլք արդէն մեռած, և մնացածներն ալ մէկ կամ միւս տեսակ բունի մէջ ահաւորապէս ընկղմած: Շատերուն արիւնը դեռ կը հոսէր՝ բայց անոնք կը քնանային, այլոց սրունքները, բազուկները ջախջախուած՝ բայց խոր բունի մէջ անզգայ

դարձած էին: Ոմանց որովայններն և կուրծքերն քստմնելի կերպով բզբտուած էին, բայց ջուռը յաղթահարած էր զիրենք: Պատկած էին պինդ սաւայատակի մը կամ հազիւ ակի մը խոտի վրայ՝ մեռելական խոր ջուռի մէջ. ոչ ոք կը հծծէր, ոչ ոք կը շարժէր, ոչ ոք կ'որբար ահռելի վիճակը, ամէնն ալ կը քնանային ու կը քնանային:

Անոնք հոն բերուած էին ցորեկը՝ աւելի մեռած վիճակի մէջ քան թէ կենդանի. և դարմանումի ու վիրաբուժական գործողութեանց պահուն, զգայազիրի՛ք՝ քնանալ սկսած էին: Երկու կամ երեք օր անընդատ քնանալէ վերջ՝ շատերը իրենց զգայութիւնը հազիւ գտնելով՝ կը սկըսէին ցաւերն զգալ և կամ խօսիլ »:

**ՔՆԱՏՈՒԹԵԱՆ ՎԱՅԸ.** — Գէշ մարտուղութիւն, զլիտ ցաւ, ջերմ, ջղային զբոզութիւն և կամ ուրիշ հիւանդութիւններն, խաղաղաւէտ քաղաքացիին հարկաւոր ջուռը կը խանգարեն, զինքը քնատութեան կը մատնեն: Եւ սակայն կարելի՛ է քաղաքացի Մարնի զինուորաց քնատութեան պահանջը, ո՛ր և է ճաղցի, ծարաւի, վէրքերու ազդած տանջանքներուն հետ. և սակայն անոնց օրինակը կը համոզեն թէ մարդս թեթև պատճառներէ առաջ եկած քնատութեամբ չի մեռնիր, և երբ ջուռի պահանջը հրամայական կ'ըլլայ, մարդս ո՛ր և է ծանր վէրքերով և տանջանքներով ալ համակուած ըլլայ, Մորփուսէն կը յաղթահարուի, զգայազիրիկ կը քնանայ:

Անոնք որ անջուռ գիշերներ անցնելուն համար կը գանգատին, անոնք մեռնելու սին վախով մը իրենց գիրենք կը տանջեն: Life Extension Instituteի առողջապահիկ անօրէն Պիտք տողթորը՝ խորհուրդ կու տայ որ, քնատութեան պարագային մարդուս առաջին ընելիքն է ինքզինքը բժշկի խնամոտ գննողութեան մը ենթարկել, զիտնալով որ քնատութիւնը շատ մը հիւանդութեանց ախտանշանն կրնայ ըլլալ, և որքան փութով այդպիսի

հիւանդութիւններ դարմանուիլ սկսին, այնքան օգտակար կ'ըլլայ ենթակային առողջապահիկ վիճակը վերահաստատելու համար: Ընդհակառակն երբ բժշկը քնատի մը կազմութեան մէջ հիւանդութեան ախտանիշներ չի գտներ, ան կը նշանակէ թէ ենթական պէտք ունի մտաւորական առողջապահութեան խնամքի մը և ոչ նրութեան ղեղերու:

Կան անհատներ որ ստուգելու իրենց անձին թշնամիներն են՝ հրը իրենց կազմութեան պահանջածէն նուազ քուն կը քաշեն և կամ հարկաւորէն աւելի ժամերով քուն մէջ ընկողմի կ'սխալուին. այսպիսիներն ինքզինքնին կը համոզեն թէ շատ կամ քիչ կը քնանան և հիւանդ ըլլալու երևակայութեամբ կը տանջուին: Երբ անձ մը 8 կամ 9 ժամ կը քնանայ, ըսել չէ թէ քիչ կը քնանայ, քանի որ կան կազմուածքներ որոնք բազմաքաղ ըլլալով հանդերձ՝ երբ 6 ժամ կամ նոյն իսկ 5 ժամ քնանան, իրենց բնականոն վիճակը կը գտնեն: Կը հաստատեն որ Խտիտն 4 ժամ միայն կը քնանայ. անտեղի կ'ըլլայ եզրակացնել թէ մարդուս համար օրուան մէջ 4 ժամ միայն քնանալը բուական է. նաև խելքի հակառակ է պնդել թէ ամէն մարդ առողջապահիկ վիճակ մը ունենալու համար՝ անհրաժեշտ է որ 24 ժամուան ընթացքին մէջ 8 կամ 9 ժամ քունի մէջ ընկողմի:

**ՄՏԱՌՈՐԱԿԱՆ ԵՒ ՖԻԶԻՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՆՈՒԹԻՒՆ.** — Շատ մը գործի մարդեր՝ իրենց չափազանց աշխատութիւններուն համար կը գանգատին՝ իբրև թէ աշխատութիւնը կը փնասէ իրենց առողջութեան. կը սխալին, վասն զի ոչ եթէ աշխատութեան ժամերը և տեսակները զիրենք կը տառապեցնեն, այլ իրենց գէշ ունակութիւններն են որ իրենց հանգիստ ընելու ալքերը կ'ըլլան: Մարդս օրուան մէջ տասն ժամէ աւելի կարող է աշխատիլ և ապա հանգչիլ և խաղաղ քուն քաշել, զիտնալով որ խաղաղութեամբ քնանալու համար պէտք չէ մտազբաղ ըլլալ, ծրա-

գիրներ, յոյսեր և անձկութիւններ միասին անկողին առաջնորդել, Գործի տէր մարդը, նախ՝ բոլոր գործերուն վերաբերեալ մտածմունքները պաշտօնատեղւոյն մէջ ձգելու է, երկրորդ՝ երեկոյեան ընթրիքէն վերջը բնաւ իւր գրասենեակի գործերուն համար միտքը յգնեցնելու չէ: Որուան ինդիւնները և մտածմունքները միասին անկողին տանող մարդը, պախարակելի է ճիշտ այն մարդուն հասասար՝ որ առանց զգեստները հանելու անկողին կը մտնէ, մին գործած կ'ըլլայ մտքի առողջապահութեան հակառակ և միւսը ֆիզիքական առողջութեան:

**Տոքթ. Ֆիսք** կ'ըսէ նաև թէ քնատ մարդը պէտք չէ տղայամտական միջոցներու դիմէ՝ քունը հրաւիրելու համար. գոր օրինակ համբել մէկէն մինչև մէկ միջոց, կամ երեակայել որ ոչխարներու շարք մ' արգելքի մը վրայէն ոստումներ կ'ընէ այլ ընդհակառակն պէտք է մտքէն վանէ ո և է մտածութիւն, ո' և է երևակայութիւն և հարկադրէ ուղեղի բլիջները որ հանգիստ մնան, աշխատելու առարկայ չի փնտռեն: Քիչ մը ատեն վարժութիւն ընելէ յետոյ, անկըջ քունի պահանջը կը յաղթահարէ ուղեղային զբաղանքին:

Քնատութենէ տառապողի համար տըրուելիք խորհուրդներու համառոտութիւնը հետևեալն է. Ա. ինքզինքը բժշկի զննողութեան ենթարկել, վստահանալու համար թէ քնատութիւնը արդեօք ֆիզիքական պատճառէ մը առաջ կու գայ թէ ոչ: Բ. բնաւ միտք չի յոգնեցնել՝ մտածելով որ քնատութիւնը ինչ տեսակ աղետալի հետևանքներ կրնայ առաջ բերել, այլ ընդհակառակն համոզուելու է որ քնատութիւնը մեծ չարիք մը չէ՝ և թէ նոյն իսկ շարունակական քուն մը քաշել անկարելի ըլլայ. այս համոզումը շատ աւելի զօրաւոր դարման մ' է ընդդէմ քնատութեան, քան ո' և է ուրիշ միջոցաւ. Գ. ողջամիտ առողջապահութեան կանոններու հետեւելով՝ մարդս աշխատելու է քուն մտնելը զիրարացնել:

Թմրեցուցիչ դեղեր գործածելու միջոցներուն դիմելը առողջապահութեան հակառակ է: Թմրեցուցիչ համարելու է նաև ալքոհլ՝ որ այնքան վատ կերպով կ'ազդէ բովանդակ ջրային դրութեան:

Ողջամիտ առողջաբանութիւնը կը պատուիրէ երեկոյեանը դիւրամարս թեթև ընթրիք մ'ընել. ջուր և բուսական չափով խմել. թէյ, սուրճ և ուրիշ ջրեղու գրգռիչ խմիչքներ չգործածել: Երբ ստամոքսի դատարկութեան պատճառաւ՝ անկողնոյ մէջ հանգիստ գտնելն անկարելի կ'ըլլայ, պէտք է ելլել պաքցամատ (biscuit) մը ուտել կամ զաւաթ մը գաղջ կաթ խմել ի հարկին, ապա թէ ոչ գիշերները ելլել և տան մէջ շրջապայել բնաւ յանձնարարելի չէ:

Քնատ անձերու համար, առողջաբանները կը պատուիրեն պահելէ առաջ լուսանք մը ընել 35°, 5 աստիճան տաք ջուրի մէջ շուրջ 20 վայրկեան: Լոգանքի սենեկին տաքութիւնը գոնէ 24° պէտք է ըլլայ, և ջուրէն դուրս ելլելով՝ պէտք է չոր սաւանով լաւ մը սրբուիլ տաք անկողնոյ մէջ. ապա պատկիլ և ծածկուիլ այնչափ՝ որ ֆիշերը մարդ ո'չ պարի ո'չ ալ քրտնի:


**ՉԱՓԱՉԱՆՑ ՔՆԱՆԱԼ.** — Վերոյշիշալ յօդուածի հեղինակն Գուշինկ ի վերջ իր գրութեան կը հարցնէ. կարելի՞ է չափէն և հարկաւորէն աւելի քնանալ՝ առողջութեան ֆաստելու աստիճան:

Բժիշկ մը իրեն հաստատական պատասխան մը կու տայ՝ հետևեալ իրականութիւնը պատմելով. — Տիկին մը միշտ ինքզինքը անհանգիստ կը զգար և չէր կրնար բացատրել թէ ինչ էր իր հիւանդութեան պատճառը: Բժիշկն անդրադարձաւ իր կարծեցեալ հիւանդ տիկինը, ամէն կերակուրէ վերջ կ'ընկողմանէր և երկարատե քուն կը քաշէր, մտածեց քնանալուն սանձ մը դնել. ուստի պատուիրեց ամէն ժամ դեղահատ մը անոնու: Տիկինն ստիպուեցաւ հաւատարմութեամբ մի քանի օր շարունակ սոյն դեղահատները ամէն

ժամ կլլել և անրացատրելի հիւանդութիւնը քիչ ատենէն անհետացաւ, թէ և առած դեղահամարը պարզապէս հացի միջուկով շինուած էին:

Չափէ աւելի քնանալը մարդուս չկամութիւն և մտքի թմբրութիւն կը պատճառուէ, և կը նպաստէ մի միայն արտաքայ կարգի գիրնալու:

Հ. Ն.



### ՍՍԱՑՈՒԱԾ ԳՐՔԵՐ



— *The journal of Race development* անգլիերէն ամերիկեան հանդէսին Ապրիլի թիւին մէջ կայ հետեւեալ յօդուածը, Armenia, Her Culture and Aspirations. զայս գրողն է The New Armenia-ի խմբագիր Տիար Աբշահ Մահտեսեան, որ այժմ Երևան-Երզրէի ակադեմիոյ անդամ հռչակուած է: Այս յօդուածը առանձին տետրով ալ հրատարակուած է, ի կողմանէ Clark University. WORCESTER, Mass.

— ՎԵՐԱԾՈՒՆԻՒՓ ֆարիզու մէջ հաստատուել է նոր ամսաթերթ մը, որ կանոնադրապէս ամէն ամսու 14ին լոյս պիտի տեսնէ. ստացած ենք առաջին թիւը Յուլիս 14ին լոյս տեսած, կը բովանդակէ հետաքրքրական յօդուածներ, ազգալուրեր, զանազան գեղեցիկ ստանաւորներ, որոնցմէ մին Ժան Էքարի Հայաստանը, Բազմալէպէ արտասուած, կայն կայն: Թաղողութիւն և յարատեութիւն... Տարեկան բաժնեգրինն է ֆրանք 15 կանխիկ. գիմէ L. Hampartzoumian 16 Bld. St. Denis, PARIS.

— Armenien' Չուիցերիոյ մէջ հրատարակուող Orient-Mission գերմանալեզու թերթն է, որ իր անունը փոխած է՝ 7 թիւէն սկսեալ, և ասոր պատճառը կը բացատրէ իր առաջին էջին մէջ. կը բովանդակէ կարեւոր և ընտիր յօդուած-

ներ, ազգային տեղեկութիւններ, նպատակը գովիլի է և օգտակար, ծանօթացնել հայ ազգը՝ զուիցերացի ժողովուրդին: Խմբագրապետն է Մ. Փիրանեան. տարեկան բաժնեգրինն է ֆր. 2,50, արտասահմանի համար ֆր. 3. Դիմել M. Pinarian, THALWIL = ZÜRICH, Suisse.

— Պր. Ս. Մ. Գրիգորեան մեզ դրկած է Լոնտոնի Daily Sketch յունիս 13ի օրագրերը, որու չորրորդ էջին մէջ կը գրուին տեղւոյն Հայկական կարմիր-խաչի անդամներէն՝ վեց անգլիուհի կոմսուհիներու և տիկիններու լուսանկարները, Լոնտոնի «Հայաստանի օր»-ուան գեղեցիկ յիշատակներէն մին է, ինչպէս նաև Times լրագրերը, որուն չորրորդ էջին մէջ գրուած է «Հայաստանի օրը» տիտղոսին տակ յօդուած մը մանրատառ, ուր ամփոփուած են Անգլիացի, Ֆրանսացի և զանազան հեղինակաւոր անձերու պատգամները Հայոց նկատմամբ:

— ՀԱՅԱՍՏԱՆ, կովկասու մէջ հրատարակուիլ սկսող նոր արևմտահայ լեզուով լրագրին 27,28,30,31 թիւերն ստացանք, առանց նախորդներն ստանալու: Ասոր երկար ազդը և նպատակը զետեղած ենք Յունիս-Յուլիս Բազմալէպէ կողքին չորրորդ երեսին վրայ:

— Մելիք Ս. Դաւիթ Բէկ մեզ դրկած է Le Journal des Nations (41, Rue du Montparnasse, Paris) լրագրերը, որուն խմբագիրն ինքն իսկ է և ուր զետեղած է Հայոց նկատմամբ յօդուած մը, La question arménienne վերնագրով: Մանրատառ չորս սիւնակներ նուիրուած են մեր ազգային կարեւոր խնդրոյն համար. իր ամբողջութեան մէջ՝ յօդուածը կը պարզէ Հայաստանի կացութիւնը, եւրոպացուց երեք տեսակ կարծիքները աւոր նկատմամբ, իր համառօտ պատմութիւնը, կայն: Շատ ընտիր և տրամաբանեալ գրութիւն մ'է, որուն ընթերցումը ոչ միայն ախորժով կը կատարուի, այլ և համոզիչ է: